

## Խ Ա Խ Ն Կ Է

Խունկը կը ծըսի խորանին առջին  
Բուրվառին մեղմիկ ճօնումով արծաթ  
Մուխի վարանք մը պըլլուած խաչին՝  
Մըշուշով կ'օծէ սուրբերուն ճակատ:

Պաղատանքներու սարսուռներ երկայն  
Կամարներուն տակ կը մարին տակաւ,  
Մոմերու տըժգոյն բոցերը լալկան  
Քըթթող աչքերով կը հևան կարգաւ:

Սուրբ սիւներուն մօտ շղարշ մը ճերմակ  
Գաղտուկ հեծքերու դողով կ'երերայ,  
Սիրտ մը փաթթըրւած ստուերով համակ  
Խունկին պէս լոին հըրայրքով կ'եռայ:

Խունկը կը ցընդի բուրվառին ծոցէն  
Ու եթերն ի վեր կ'ելլէ խոյանքով,  
Նիւթ էր, բոյը կ'ըլլայ լափուելով բոցէն  
Իր կեանքը ցօղուած լոյսի երանգով:

Հէք կնոջ սիրտն ալ, որ հոն կը մըխայ,  
Պիտի չազատի իր պատեանէն կուռ,  
Մինչեւ որ հալի, լուծուի, տարրանայ  
Լափուելով բոցէն տենչերուն մաքուր:

Սիպիլ

---